

ՄԱՐԴ ՄԸ ԵՒ ԳՈՐԾ ՄԸ

Արժանապատիւ Տ. Հայկազուն Ա. Քհնյ. Ասկերիչեանի «Հաւատէիս Բնեմէն» երկասիրութիւնը իր մտքի և հոգիի երրորդ արդասիքն է, «Մարտի Բնեմէն» և «Խղճիս Բնեմէն» հոգեշունչ և բարձրօրէն շինիչ գործերէն վերջ, որոնց երրորդութիւնը կուգայ այս կերպով ամբողջացնելու ոչ միայն իր հոգեան դիմագիծը այլ մանաւանդ լրացնելու իր աւետարանի պաշտօնեալին և ազգային դաստիարակի զեղուն տուրքը, իր պաշտած եկեղեցին և Դպրոցին, որոնց տարիներու հոգեկրուած հրայրքները զիրաբ բզ քտեցին,

բել ու մխիթարուիլ, Սակայն քիչ չէ թիւր անոնց՝ որոնք նոյն ճամբայէն և նոյն կոչումներու ի հաշիւ կամաւորուած, զերծ մացած են ճակատագրի այդ գառնութիւններէն, հաւանաբար քաջցրութեան կաթիլ մը չունենալնուն համար իրենց հոգիին խորը,

Թառասուն տարիներ չարունակ, Տէր Հայկազուն Ա. Քհնյ. Ասկերիչեան ծառայեց Հայ Դպրոցին, Հայ Եկեղեցիին և Դպրութեան, կոչումներու ամենէն ազնուագոյններուն, ազնիւ անշահախնդրութեամբ: Հայեցի և ապա բարձրագոյն կրթութեան բարիքներով օժտուած անիկա տարաւ այդ աշխատանքը նախ երուսաղէմի, յետոյ Մարշի և Այնթապի երկրորդական վարժարաններու մէջ, իբրև ուսուցիչ և տեսուչ:



Արժանապատիւ Տ. Հայկազուն Ա. Քհնյ. Ասկերիչեան

լուսաւորելու մարդոց հոգիները և փշելու իր սիրալ: Ու այժմ իր հոգին յուզող անհուն կրակներուն մէջ, զերջալուսային բոլն կումով մը ան մեղմօրէն կը հալի, գուցէ իր քաջցրութենէն, իր տարիներու խարտեալ երազի այլես ամայի ոստայնին դիմաց:

Ճակատագրի պիտի բսեն մարդիկ ու անցնին, ճակատագրիը հայ մտքի ու հոգիի պաշտօնեալին: Եթէ ճիշգ ըլլար անզգած ու անտարեր հոգիներու այս արաւայայտութիւնը, գուցէ կարելի ըլլար մխիթա-

լ առմաշխարհային առաջին պատերազմին հրաշքով ազատուած կը վերադառնայ Երուսաղէմ, իր նախկին օրբանը, ստանձնելով ուսուցչական պաշտօններ վերաբացուած Ընծայաբանի մէջ:

Ապա թորգոմ Մըրբազանի փափաքին և պնդումներուն վրայ 1918ին կը ձեռնադրուի քահանայ Աղեքասանգրիոյ Ս. Պօղոս-Պետրոս Եկեղեցին համար, ինչպէս նաև իրեն առաջնորդական փոխանորդ և վերատեսուչ Պօղոսեան ազգային վարժարաններու:

Սակայն իր ձեռներէց և անկախ ոգին ի վերջոյ չի կրնար հաշտուիլ ժամանակի հակընդդէմ պարտադրանքներուն, և 1924ին Աղեքսանդրիոյ Ռեմէկ թաղին մէջ կը կրմէ իր սեպհական Հայկազեան երկսեռ կրթարանը, փրկելու համար թաղին հայ մատաղ սերունդը օտար վարժարաններու վտանգէն և անոնց ջամբելու տոհմային և ինամեալ դաստիարակութիւն մը:

Երեսուն տարիները շարունակ այս հոգեւոր ու կրթական մշակը, ի զին ամէն կարգի զոհողութիւններու, ըրաւ իր ազնուագոյնը, հայ նոր սերունդին կարենալ տալու համար տոհմային կրթութիւն և ոգի:

Քանի մը տարիներ առաջ, իր հոգիի և մտքի զաւակները, իրեր երախտագիտութեան գոյշն առհաւատչեայ, գեղեցիկ մտածումը ունեցան հանդիսաւորու իր քահանայութեան երեսնամեայ և ուսուցչութեան քարանամեայ յրելեանը, այս կերպով բերելով իրենց հանդիսաւոր վկայութիւնը գործին և զայն հիմնող պատուական մշակին, կարծես քաղցրացնելու համար պահ մը տարիներու զրկանքն ու գտանութիւնները, սրոնք բաժինը կը կազմուն մեր կեանքին մէջ, ու որի և հոգիի անձնագուններուն:

Եւր Հայկազունի բռվանդակ կեանքը այս կերպով եղած է ջերմագին հնտամտութիւն մը լոյսի և ճշմարտութեան, ոչ թէ ծիսակատար շրթներով, այլ հոգիով: Իրը եկեղեցական, ուսուցիչ, վարչական մարդ, և սրտի ու զրչի զործաւոր, իր կեանքը խանդագու և իմաստուն բարեացակամուռ թիւններու շարք մըն է եղած, վեր բըռնելով միշտ իր մէջ կոչումի և ծառայութեան մարդը:



Այս բոլորը սակայն իր երէկը կը կազմեն, սրոնք հակառակ իրենց տաժանքին ու քրտինքին, կը լեցնէին իր հոգին սփռափարա ու ջերմ միխթարութիւններով, ուրովինեա գեղ կանգուն կը մար իր կրթարանը, իր հոգիին ու մտքին կարելի գէմքը, իր միակ սփոփանքը: Այսօր իր բոլոր տըրտութիւններու և գտանութիւններու կողմին, վերջնականօրէն կը փակուի Հայկազեան վարժարանը, որ իր հոգիի ու մտքի պլազուն բոցին պատրայքը կազմեց տարիներով:

Տակաւին քանի մը չաբաթներ առաջ,

սրտի անսահման մորմոքումով, ակնարկելով իրին համար աղէտի մը նշանակութիւն և ծաւալ ունեցող այս իրողութեան, կը գրէ ինծի, ունկունօրէն դժբախտ կը զգած ինքինքս, վասնզի Հայկազեան վարժարանի փակումով ես անյուսօրէն թաղած կը լլլամ իմ հնագերորդ զաւակս:

Տիուր բան է անտարակոյս ձեռնաթափ և անզօր կենալ իր տարիներու իրագործած երազի փլատակին զիմաց: Իր ջանքերով ու աշխատութեամբը կառուցուած էր այդ չէնքը, որ քարեղէն լլլալէ տուլ ովկի էր ու զաղափար: Ու ան այսօր չէնքի մը աւերակէն աւելի՝ երազի մը փլատակին առջև կանգնած կը զգայ ինքինքս:

Տիուր է տեսարանը, բայց բացատրելի ըստ ինքեան: Սակայն աւելի տիսուր է և անգութ զայն զարմանել չուզելու զգացումը: Միթէ՞ անհնար էր փրկել կրթական այդ հաստատութիւնը, հայշատ կեղոնի մը մէջ, ուր վառուած իւրաքանչիւր մտքի լոյսը սփոփարա բարիք մը և օժանդակութիւն մըն է մեր կեանքին և հոգեկան արժէներու մեկանացման և հոգիի յաղթանակին: Ահա սպակ հարց մը որ այս ասիթով մեղի տիսուր մտածութեարու և եղակացութիւններու կը տանի: Զինք ուղեր մասհանութիւններու մեր հարցապնդումը, ոչ ու մատնանչել պատասխանառուունները մեր կեռուին, ուսմային կրթութեան և ցեղային ոգիին: Այդ գործակիրները վալուց է որ գաղրած են իրենց իրական գերէն: «Մարտ է որ գործէ զերկիրն, յաւիտենական է ճշշմարտութիւնը ամէն ժամանակի և տեղի համար և կեանքի բոլոր մարզերուն վրայ՝ Ամենէն լաւ հողը կրնայ գտանալ խոպան և անօգուտ և զաւագոյն պատեհութիւնները անօգտագործելի, երբ կը պակսի զգացը սիրտը և ժիր ձեռքը: Նոյն է պարագան մտաւոր և հոգեկան անդաստաններու համար, երբ աղօտ է մեր զիտակցութիւնը, ցամաք են մեր զգացութեարը գէպի մեր մտքի ու հոգիի հաստատութիւնները, տակաւ կը խաւարի զանոնք կ'ենդանացնող լոյսը:

Երկրորդ կարեսը պարագան, ոչ միայն տակաւ կը նօսրանայ մեր արժէքներուն վրայ գուրգուրացող անհատներու թիւը, այլ անոնք, սրոնք մեր այժմու ազգային կեանքի տիսուր բերութեարով այդ փրկարան

գործը ընելու կը կանչուին, չունին այդ արժէքներու գիտակցութիւնը, և չեն զգաբ թէ յանուն մեր պատմութեան և մեր ժողովուրդի մեծ սկզբունքներուն, որոնց շնորհիւ ան տեսած և իրագործած է ինք-զինքը, ինչ պարտին ընել, Անոնք զուրկ են մեր ժողովուրդի պատմական գիտակ-ցութենէն, և բախտէն շփացած, նիւթա-կան հաշիւներով կ'ուղեն լուծել մեր այս-օրուան տապնապը, որ նիւթական չէ և չէ եղած երբեք:

Ֆրանսացի մեծ ժատենագիրը Վ. Հ. իրաւամբ ըստ է, ամէն անգամ որ գպրոց մը կը գոցուի, բանալին գուռներն են որ կը բացուին: Խոկ մեր մէջ մեր ազգային կը թարթաններու փակացմով մեր մանուկներուն առջև կը բացուին օտար վարժարաններու գոները, մեզ մեր արժէքներէն և տոհմային ոգիէն խորթացնող և օտար վարժարներ ա-ռաջնորդող ճամբանները: Այսօր Հայկազեան վարժարանն է որ կը գոցուի ու վաղը գուցէ ուրիշ մը, ասոնք ժամբանակի գէջ Նշաններ են, Նշաններ՝ տահմային ոգիի թուլացման և մեր արժէքներու նկատմամբ անտարբեր վերաբերմունքի, վասնզի հրաշք մը գոր-ծելու չափ գուստար է այսօր վարժարան մը և անով պայմանաւոր կրթական գործ մը և ոգի մը ստեղծել մեր օտարութիւններուն մէջ:

Ճիշդ է թէ Տէր Հայկազունի կեանքին ա-մենէն անուշ և լուսաւոր էջն է որ կը գոցուի ընդմիշտ, Հայկազեան վարժարանի փակ-ուելովը, որուն մէջ սակայն յանցանքի և պատասխանաւորութեան ու է բաժին չու-նի կրթական այդ գործին պատուական կմե-նակիրն ու զեկավարը: Անիկա երեսուն տարիներ շարունակ ըրաւ իր լաւագոյնը, հասցնելով կրթական այդ գործը իր նիւ-թական ու բարոյական գոհացուցիչ ար-դիւնքին: Տարիքին հարկադրանքը և իր ուժեքուն անբաւարարութիւնը եթէ այժմ կ'արգիլին զինք գործը շարունակելէ, մեր տոհմային կրթութեան և լեզուին պա-տասխանաւոր մարմիններուն կը մնար զայն օգտագործելու կերպը մտածելու պարագան:

* *

«Հաւաքիս Բնեն»

Անմխիթար է Տէր Հայկազունը, մտքի, սրաի այս պատուական մշակը, վասնզի իր

գարժարանի փակումով անիկա կը կորսնցնէ իր սիրելագոյն զաւակը: Ու մխիթարելու համար ինքզինքը և զանոնք որոնք աղ-ընթարէն բաժնեկից են իր ցաւին, անիկա իր հիւանդութեան մահին մէջ, աղօթքի մը նուրիբականութեամբ մեզի կը Վերնձայէ իր հոգիին կտակը, իր երրորդ երկասիրու-թիւնը:

Հոգեշնորհ հեղինակը իրաւամբ աղօ-թագիրք կոչվծ է հոգիներ առաջնորդելու ուսմանուած այս հոգեշահ հատորը: Հոգին կ'աղօթէ երբ կը տառապի, կամ երբ կու-լայ իր սիրոյն մէջ, երախտամուռ ու արհա-մարհուած զգալով ինքզինքը: Մէր և վիշտ, ահա խորունկ աղբիւրները Տէր Հայկազունի «Հաւաքիս Բնեն» երկասիրութեան: Արիւ-նող սիրոյը կը յայտնէ ինքզինքը աղօթա-կերպ մրմունչներով, և իրաւունք ունի ֆրանսացի քերթողը երբ կ'ըստ թէ ամեն-էն տրում երգերը ամենէն գեղեցիկներն ենց, և Վերնձայումը հեծկուութենքով տողուած կտակ մըն է ու ամենէն գեղե-ցիկը Տէր Հայկազունի երկասիրութիւննե-րուն:

Հատորը լեցնող նիւթերը, ճշմարիտ կրոնի և աստուածպաշտութեան նիւթե-րէն սկսեալ մինչև Հայր մերի իմաստուն մեկնութիւնը, և մեր Տիրոջ կեանքի սըր-տառուած և րանսատեղծական վերբուու-ներն ու պաշխարութեան խորհուրդի գա-տումները, այնքան անուշ են և նոյն ատեն արտարկից, որ կ'առինքնեն ոչ միայն ըն-թերցողի միտքն ու հոգին, այլ կրնան հպիւ նաև Աստուածոյ սրտին:

Մրտագին և գառնօրէն յուղիչ շեշտով մը հաշեզգացուած են հատորը լեցնող սրտի ու մտքի բոլոր սրտայտութիւնները, վասնզի զրուած են հոգիով ու ճշմարտու-թեամբ: Անոնց թակչքը հզօր է և լայն, զի չէ ծանրաբեռնուած աւելորդաբանութեամբ և հետեւարար գիւրութեամբ կը բացուի Աւետարանի սիրերուն: Հոն ամէն ինչ պաշտամունք է և աղօթք, իրբ գերա-գոյն արտայայտութիւնը իր վշտահար բայց սիրող սրտին:

Մարդիկ կ'աղօթէն երբ անզօր են զիրենք հարուածող ճակատագրական գծուարու-թիւններուն առջն: Մայրը կ'աղօթէ լու-թեան մէջ իր մեռնող զաւակի մնարին: ճամբորդը կ'աղօթէ անդունքներով լե-

ԻՄԱՍՏԱՍԻՐԱԿԱՆ

ԲԱՆԱՊԱՇՏՈՒԹԻՒՆ

Բանապաշտութիւնը յլացքը, արդի հասկացողութեամբ, Աստուածաբանական բացատրութիւնը մըն է. և ցոյց կուտայ մեթոտ՝ կամ գրութիւն մը: Հնութեան մէջ և ժամանակակից շրջանին այս յլացքը զանազան առկիթներով բացատրուած է իր լայն և նեղ առօտմին մէջ: Իր լայն առօտմին մէջ Բանապաշտութիւնը մտածելակերպ մըն է որ բնդկանբապէս հիմնաւորուած է կրօնական ճշմարտութեան, խզճի և ամամարանութեան վրայ: Իր նեղ առօտմին մէջ Բանապաշտութիւնը անունն է մասնաւոր զպարոցի մը կամ իմաստասիրական գրութեան մը որ ժամանակակից շրջանին ձեմոծէ է: Բանապաշտութիւնը իրեն իրբեկ հակոտնեայ դրութիւնը ունի Բնութենանապաշտութիւնը:

ԺԲ. Դարու կիսուն զէճ մը սկսած է Բանապաշտութիւնը և Բնութենանապաշտութիւնը միշեւ: զէճին առարկան Յայտնութիւնն է:

1. — Յայտնութեան կարելիութիւնը:
2. — Յայտնութեան զոյլութիւնը 4
3. — Յայտնութեան բարիթները:

Բնութենանապաշտութիւնը մի անգամ ընդմշտ մերժած են Յայտնութիւնը, ու իրենց հակառակորդները պնդած են թէ գերբնա-

ցուն ամայութեան մէջ: մեղաւորը կ'աշոթէ երբ զինք կը հաւածէ խզճի խայլթը: Ու այս բոլորը կը միացնեն իրենց ձեռքերը իրենց արտաք հոգին ստուերին ու լուսութեան մէջ, և օգնութիւն կը ինչը են Բարձրեալէն:

Տէր Հայկազունի Վերբնայում հատորը աղօթագրքի մը մըմունջներով և քաղցրութեամբ կը յորդի, գուցէ անոր համար, որ ան այս պահուս լրուած իր ուժերէն, իր երազներէն և միմիթարութիւններէն, կ'ապաւինի Անոր՝ որ գերազոյն միմիթարիչն է բեկուած բոլոր սիրուերուն:

Միմիթարել ու միմիթարութիւն ահա ճշշմարիտ ու միակ գործը մտքի և հոգիի մշակին, Աւետարանի ճշմարիտ և հաւատարիմ պաշտօնեալին:

Եղիշե ԱՐՔԵԳԻՍԿՈՂՈՍ

կան Յայտնութիւնը, որ ո՞ն վեր է քազմիտս և զիսորհութես» կրնայ մեկնուիլ Բանապաշտ հասկացողութեամբ:

Բանապաշտները երկու խումբերու կը բաժնուեն.

ա) — Բացարձակ Բանապաշտ վարդապետութեան հետեւողներ և

բ) — Ընդհանուր և յարաբերական Բանապաշտութեան հետեւողներ:

Առաջինները Յայտնութիւնը հարցականի մը առջև կը զնեն, առանց սակայն Բնապաշտական կեցուածք մը որդեգրելու: իսկ երկրորդ խումբը կը փորձէ մինել և լուսաբանել Յայտնութիւնը Քրիստոնէական կեցուածքով:

Թանգ, Բանապաշտ այս զոյլք կեցուածքներուն ալ մէջ զատորուում մը կ'ընէ քրանապաշտ և զոյւու բանապաշտ յլացքը ները առաջազերելով: Առաջինը կը բացատրէ իրեն Բնական կրօնք, և իրկրորդը՝ իրեն կրօնք մը որ թէս կ'ընդունի գերմարդու կային յայտնութիւնը բայց կուրանայ անոր Հրաշալիութիւնը:

ԺԲ. Դարու կիսին սկսած է ԺԲ. Դարու սկիզբը իր ծաղկումին հասնող շարժումը Գերմանիոյ մէջ, որ բնդկանբապէս կը ճանչցըւի իրեն կուսաւորապաշտ "Aufklärung", շարժում էապէս Բանապաշտական է:

Այս ժամանակաշրջանի մտաւորականները բնականաբար չէին կրնար չազգուի չաս զօրաւոր իմաստասիրական հոսանքներէ որոնք տիրական գրութիւններ էին Գերմանիոյ մէջ: Գերման մտածոներուն մէջ առաջին անգամ Wolff-ն է որ Leibnitz-ի իմաստասիրութիւնը և բանապաշտութիւնը մատչելի կ'ընէ գերմաններուն, հակառակ այն իրողութեան որ Leibnitz Բնութենապաշտ մըն էր:

Այս ժամանակաշրջանի Գերման Եկեղեցւոյ ընդհանուր վիճակն ալ բանապաշտական բմբոնցութեան միտքերու մէջ հիմաւորուելուն պատճառներէն մէկն է: Կուտերականները պիմացական ուղղափառութիւնը կը գաւանէին Աստուածաշաւունը կարգալ և մեկնել, այնպէս ինչպէս Եկեղեցւոյ իւրաքանչիւր անզամ կ'ըմբռնէր զայն, համաձայն իր զատողութեան: Ե կը հաւատային թէ մէկնողական այ ձեւը մարգիկային միտքը գերութենէ ազատել է Աստուածաշունչի հանգէպ որդեգրուած այսպիսի